

եղող այս պայմանները — կենսունակութիւն և այդ կենսունակութեան նպաստող միջավայր, զոր ստեղծած է այժմ Ռուսիոյ և Թուրքիայ ընդհանուր քաղաքական կացութիւնը՝ նկատմամբ Հայերու:

Աւստի պատմութեան անաշխատ դատաստանին թողելով կատարւած ընսրութեան վերաբերեալ օրէնքի և ոկրունքի հարցերը,

ազգն՝ իր արժանաւոր զաւակն այս գործական դարսն պարուն, թող իր բոլոր հատուածներով, ջանայ չուտով բարձր մակարդակի մը վրայ դնելու էջմիածինը, և անող ժողովուրդի կրօնական, բարւյակոն և կրթական վիճակը, քանի որ հիմա քայլութիւնը լը մընցած է և Ազգն ունի իր հովուապետը յանձին վեհ. Գէորգ Արք. Սուրէննանի:

ՅՈՒՀԱՐԻՒԲԵՐՄԵՐԿ ՀԵՅ ՏՊԵԳԻ ԹԵՂԵ

1512 - 1912

ԱՐՃԱԿ Ա. ԱԼՊՈՅԱՋԵԱՆ

Գ.

Արքար իր դարձրն Հռոմ թողած էր իր որդին Սուլթանշահը, որ որդեգրուած էր Պապէն (1566—1572) և վերակացու կարուած էր Հայոց հիւրանոցին:

Պիոսի յաջորդը՝ Գրիգոր ԺԳ., (1572—1585) Վերանորոգութեան շարժումը կասեցնելէ յուսահատ, իր ուշադրութիւնը Արևելքի վրայ դարձուցած էր: Ինքն համոզուած էր որ կրօնական բրօրականտին մէջ ամէնէն խոչոր գործ պահուած էր զըպրոցին, ուստի որոշեց Հայերու: Հրեաներու խառուկ վարժարացիներու, և Մարտիններու յատուկ վարժարացիներուն քով բանակ Հայերու յատուկ դպրոց մը Հռոմի մէջ: Սակայն այս որոշումը չկրցաւ իրագործել: (*)

Գրիգոր ԺԳ. որ նաև հեղինակն էր իր անուամբը ծանօթ տուարին, այս նոյն թիւնը նաև Հայերուն ընդունիլ տալու համար, տուարին գործադրութիւնը հրամայող կոն-

դակը և անոր բացատրութիւնները Թարգմանել և տպագրել տուաւ (1584), Սուլթանաշահը և Տէրզնցի Յովհաննէս քհ.ի ձեռամբ: Տպագրութիւնը կատարուած է Տօմինի Basal տպարանին մէջ, և ունի կատարելապէս կաթոլիկական հանգամանք: Այս գործին տպագրութիւնը վերջացած էր եւրկիլիկոյ Աղարիա կաթողիկոսը դիմումը բրաւ Առուուածաշունչ մը տպագրելու, որուն անհրաժեշտ պէտքը կը ներկայացնէր: Սակայն այս առաջարկը անպատասխանի կը մնայ, վասնզի, Տէրզնցի կը բաժնուի Սուլթանշահէն և կ'անցնի Վենետիկի, ուր 1587ին կը տպագրէ «Սաղմոսարան» մը, ոգնութեամբ տեղւոյն Հայ գաղութիւն:

Թէ՛ Հռոմի և թէ՛ Վենետիկի երկու ուր պագրութիւններն ալ իրենց յաջորդները չեն ունենար, չենք գիտեր ինչո՞ւ:

Մերձաւորապէս 20 տարուան լուսթենէ մը յետոյ, Լեհաստանի մոյրաքաղաքին իւղովի մէջ «վասն փորձի» նոյն Սաղմոս մը կը տպագրէ (1616) Բաղէցի Քարմատաննց Յովհաննէս քհ. «զոր հոգու ոսեալ մեծաւ աշխատութեամբ և բազում ծափիւք տարի մը բոլոր արուեստաւորաց հետօն աշխատած է, «մինչեւ զիրն ի գլուխ» հանած և «որ կազմարան» սահմանած է: Սակայն այս փորձը իր յաջորդները շէ ունեցուծ

Ասոր պատճառը կամ Լեհաստանի Հայոց թողի, անտարեր և ազգային ուժացման ենթակայ եղած ըլլալն էր, և կամ Լեհասակայիրը չփոթող կրօնական վէճերու չուռտով վրայ հասնիլն:

(*) Կ'երեւայ թէ այս վարժարանին աշակերտելու համար էր որ 1585ին կիլիկոյ Աղարիա կաթողիկոսը կը խրկէ Յովհաննէս Վրդին հետար Գրիգոր սարկաւագն քանի մը տղայով՝ վասն ուսման ի դասասուննու: / նշպէս նաև Աստուածաշունչ մը, որուն տպագրութիւնը կը խնդրէր Պապէն, յայտնելով թէ Յովհաննէս վրդ . և Գրիգոր Սարկաւագը, որ մանաւանդ այս տպագրութեան համար խրկուած է, Արքարի Մարգօ Անտոնիօ որդույն հետ կրնան հսկել այս տպագրութեան վրայ:

* * *

ԺԵ. գարուն սկիզբը Հայ տպագրութիւնը յեղաշրջութեան մը կ'ենթարկուի: Մինչեւ հիմա կատարուած բոլոր ձեռնարկները պարզ փորձեր էին, որոնք բնաւ տնական բնոյթ չէին կրցած առնել, Ըստդուած չըլլալով ժողովրդական գաղափարի մը կամ դրականութեան մը:

ԺԵ. գարուն մէջ տեւական հաստատութիւններ երեւան կուգան վասնդի գաղափարներ կը Ըստդուած առնեց: Առաջինը առնոց՝ կրօնական ծաւալման գոյափարն է:

Գրիգոր ԺԳ. ի յաջորդները ուժգին կերպով մը աշխատեցան իրագործելու անործրագիրը, Արեւելքի Քրիստոնէութիւնը Հռոմի հնագանդեցնելու համար Գրիգորի ժ. (1621—23) այս նպատակով 1622ին հիմնեց կրօնական մեծ կազմակերպութիւնը, «ըրոբականտա Փիտէն» կամ Հաւատքի տարածման ժողովը, իսկ իր յաջորդը Ռւրբանոս լ. (1623—1644) այս հաստատութեան կցեց 1627ին գպրոց մը, քարոզիչներ պատրաստելու համար, և բազմակեղուեան տպարան մը՝ այս քարոզութիւնները գիրի և գիրքի միջոցաւ ալ տարածելու համար:

Հռոմի այս կազմակերպութած արշաւանքին առաջին հնթականներէն մէկը եղաւ նաև Հայ եկեղեցին, թէ իր ճոխ գաղոթներուն և թէ մայր երկրին մէջ: Հետեւ աբար Ռւրբանոս տպարանը 1623էն սկսեալ անընդմիջաբար շարունակելով պահել իր գոյութիւնը մինչեւ 1784, հրատարակեց նեղմիտ կաթոլիկութիւն բուրող բազմաթիւ հրատարակութիւններ, որոնց վրայ ծանրանաչափ եր:

* * *

Հայաստանի մէկ խոր անկիւնը, Նախիջեւանի Քռնիբայ վանքին մէջ, արդէն ԺԴ. գարէն (1333) ի վեր հաստատուած էր Լատին կրօնական Միարանութիւնը մը, Միարանողք, Ռւնիթորք, անուամբ ծանօթ: Այս հաստատութիւնը երբ բրօբականտան հիմնուեցաւ, անոր ուշադրութեան առարկոյ եղաւ: Հռոմ Նախիջեւանի մէջ բացաւ գպրոց մը ուրուն ուսուցիչները Եւրոպայէն կուգային և Հայ կղերէն բարձր կրթութիւն ունէին, եւ կը ծաղրէին Հայ խեղճ եկեղեցականները: Այսպէս Խաչատուր Վրդ. Կեսարացի և Սիմէօն Վրդ. Զուղայեցի կեհասաւնի մէջ, Լատին կրօնաւորներու կողմէ ծաղու սոար-

կայ եղան, և զգածուած վերադարձին ման հետեւեցան:

Եետոյ կրթուած եկեղեցականներ կը ցընելու համար Զուղայի վանքին մէջ բարձրացան մը: Սակայն Խաչատուր Վրդիայն ասով չըաւականացաւ դի օր ըստ էտեսանէր զտպագրութիւնս ի մէջ զացն Լատինացւոց, ցանկայր միշտ որպի լիցի ի մէջ Հայաստանեց ևս և յարժամ խնդրէր հնար գիւտի արուեստի սորիկու: Եւ զայն կազմակերպեց զրել հրաշք քով, տառերը և Ծուղթն անգամ ին իր միաբաններով պատրաստելով: Սակայն կատարելագործելու համար նոյն ապարանին բացման տարին (1639) Յովհանէս վրդ. Զուղայեցին խրկեց Եւրոպա սումասիրելու՝ արուեստը և նոր տարատրաստել տալու համար: Յովհանէ Վրդ. տարի մը ըրջագայելէ յետոյ կամ կ'առնէ իտալիա, զի հոն միայն Հայ տարու ծանօթ էին: Հռոմի մէջ տառերը պարաստեց, սակայն չկրցաւ պապական անդրութիւնը ողոքել և գիրք տպել: Անց կիզունո ուր Զուղայի առաջնորդին զարդար մը տպարան վրայ, տպագրեց Սազմոս մը (1643) Եետոյ, տպարանը առած Զուղա զարձաւ Սակայն յուսախար եղաւ, զի Խաչատու մեռած էր, և միաբանները հակառակ էին տպարանին: Ասով հանդերձ Յովհանէս Վրդ. հոս ալ մաքառելով 1647ին հրասարակեց մէկ երկու գիրք և փորձեց տպագրել Աստուածաշունչը մը որ կիսահամաց:

Անիկա Հայոց մէկ դարաւոր բաղմանի էր որ չէ կարելի եղած լրացնել: Յ. Վ. Վրդ. Զուղայեցին առաջ, 1637ին, Յովհանէս Անկիւրացին «վասն պասմայ առնելոյ զուոր Աստուած աշանցն» զարձեալ Եւրոպա եկած էր, գործադրելու համար այն կտակը որ Սրապիոն կաթողիկոսը իր աշակերտին՝ Պէտրիոր Կեսարացիի (Պատ. կ. Պոլսոյ) ձգուէր: Անիկա այս գործը յանձնած էր Անկիւրացիին, զի անիկա ծանօթութիւն ունէր «ընդ ազգիս Ֆուանկաց եթէ կարգ արով և եթէ լեզուաւ»: Սակայն դարձեալ զ ժուարութեանց կը հանդիպի և շայնդողիր պարբել Աստուածաշունչը որ իր գլխաւոր նպատակը ըլլալ կը թուի զի յոյս ունիմ, կ'ըսէ, 'ի վանատիկ կամ ի կոստանդնուպո-

լիս կատարելու, (Պատր. Հայ Տպ. Զարք. էջ. 81): Բայց վենետիկի մէջ միայն կրցաւ կատարել Սաղմոսի մը տպագրութիւնը 1642ին երկու Յոյներու նիւթական օժանդակութեամբ քաղաքին Յունական տպարաններէն մէկուն մէջ: Ասոր յաջորդեց «Քննութիւն սրբին» անուն գործ մը և «Եխուս որդին» (1643): Ասէկ յետոյ չգիտցութիր թէ ինչ եղած է Անկիւրացին, սակայն Աստուածաշունչը տպագրուած չէ: Հետեւ արար զրեթէ միաժամանակ կատարուած երկու փորձերն ալ վիժած էին: Սակայն Ասիոյ խորը վառուած ջահը, Նոր Ջուղայի տպարանը. որչափ որ խարանուեցաւ, քառասուն տարիներ յետոյ (1687—88) վերարացուեցաւ մաս նառապէս մաքառելու համար կաթոլիկ հեղինակներու հաւատած աւալական զրականութեան դէմ (†): Այսպէս հոն ըրյս տեսած Աղեքսանդր Վրդ. ի «Քիրք», որ սսի վիճաբանական» (1687), և Յովհաննէս Մրգուղի «Գիրք Խոկապէս համառօս վասն ճշմարիտ հաւատադոյն (1688), որոնց յիշատակարնին մէջ յայտնապէս կ'ըսուի թէ Հայ եկեղեցին պաշտպանելու համար Ֆրանկներու երկրին մէջ գիրքեր տպելու հնար ըըլլալով, ստիպուած են այս գրքեր՝ թէն անարուեստ, տպագրել: Յիսուսեանք զգալով վունդը պայթքար բացին Հայ տպարանին դէմ և վերջապէս ստոր միջոցներով յաջողցան զայն փակել տալ 1688ին:

Երկու հարիւր տարիներու լուս թենէ մը յետոյ միայն 1880ին միայն կրկին կը գործէ Հայ մամուլը Նոր Ջուղայի Ամենափրկչեան վանքին կամարներուն տակ, դարձեալ խորհրդանշելով Հայուն քաղաքակրթիւնը:

* * *

Կաթոլիկ բրօքականութիւն մէկ ուրիշ հակադեցութիւնն էր 1640ին էջմիածնայ մէջ Փիլիպպոս Աղբակեցի կաթողիկոսի բացած փարժարանը, որ ուրիշ նպստակ շունէր եթէ ոչ կզեմէս Գալանոսի, և միւս քարոզիշներուն բանիւ և գրով մղած պայքարլոր, Հայ եկեղեցու դէմ, կասեցնել: Փիլիպպոսի յաջորդը Յակոբ Ջուղայեցի (1655—1680), որ աշակերտ էր Ջուղայի վարժարանին, կաթողիկոս սլլալէն անմիջապէս յետոյ յանոց Հայ տպարան մը ունենալ: Այսնաստակով իտալիա խրկեց 1656ին Մատթէոս դպիր

Մարեցին որ երբ տեսութէ Հռոմ արգելք կը հանգիսանայ, հեռացաւ իտալիայէն, ապստանելու համար տեղ մը ուր Պապերն ազդեցութիւն չունենային եւ զնաց Ամսթերդամ, ուր արդէն առետրական Հայ զաղութը մը գոյութիւն ունէր: Հոլլանդա, հերոսական պատերազմներով յաջողած էր ազատութիւն կաթոլիկ բռնապետութենէն եւ կազմել ազատ Բողոքական հանրապետութիւն մը, որ ատ ժամանակի ամենահարուստ պետութիւնն էր, չնորհիւ իր համաշխարհային առեւտուրին: Եւ ինչպէս հարստութիւն ու պիրճանք նպաստած էին Վենետիկի մէջ զարգացնելու տպագրութեան արտեստը, նոյնը պատահեցաւ Հոլլանդայի մէջ: Երբ Մատթէոս Մարեցի Ամսթել տամ հասաւ հոն կը գործէր Վենետիկի Ալզոներու տպարանին պէս դարաւոր կեանք ու ունեցող էլզիրներու տպարանը, որոն սառերը կը փորագրէր Քրիստոֆոր Վան-Տի որ մէծ հոչակ հանած էր: Մարեցին ասոր դիմեց և 1658 նոյեմբ. 27ին պայմանագիր մը կնքեց Հայերէն երեք տեսակ տառերու պատրաստութեան համար, կաթողիկոսներու վաղեմի բաղձանքը՝ Աստուածաշունչի սպազը բրութիւնը Մատթէոս Մարեցի համար կատարելու համար: 1660ին Մատթէոս Մարեցի հազինց Աւեմտիս անուն վաճառականին փոխանցելէն յետոյ Սւենիո որ շահ չէր ակնկալեր տպարանէն, զան նըւիրեց «Էջմիածնի և Ս. Սարգիսի անունը, և գործը վարելու համար էջմիածնին՝ իր եղբօրը Ոսկան Վրդ. Երեւանցի կոչում ըսրաւ իրեն օդութեան հասնելու: Ոսկան Վրդ.՝ Յակոբ կաթողիկոսէ արտօնուեցաւ երթաւու Ամսթերդամ, ուր զինքը կը կան իէ 1662ին, իր աշակերտը Կարապետ Վրդ. Անդրիանեցի, որ՝ մինչեւ Ոսկանին գալը Շարականի դժուարին տպագրութիւնը կատարել փորձեց: Ոսկան զնաց՝ նախ Լիվոնիա, այն տեղի Հայ գաղութին նիւթուկան օժանդակութիւն մը ձեռք բերելու հսմար: Երկար աշխատութեամբ կրցու երեք վաճառականէ խոստում առնել: Աստուածաշունչի տպագրութիւն առնել: Աստուածաշունչի սպազը միջներուն միջներու պայմանով:

Ոսկան Վրդ.՝ Ամսթերդամ հասնելուն, իրը մէթոստի մարդ գրել-կարդալու ամէնէն անհրաժեշտ միջնորդ՝ Այրեննարան մը

(†) էջո. էջ. 141—142 Ա. Հայ.

Հրատարակեց : Ասիկա առաջին տպագրուած դասագիրքն էր :

Ապա ձեռնարկեց իրագործելու իր նախորդներէն շատերու մեծ երազը . . . Ասուուածաշունչի տպագրութիւնը որ յաջողեցաւ գլուխ հանել երկու տարուան մէջ (1666—68) : Այս աննախընթաց գործը միայն կը բաւէր Ռուկանի անունը անմահացնելու , սակայն Ռուկան աւելին ալ ըրաւ :

Անիկա իր բոլոր նախորդներէն վեր բարձըրացաւ միայն եկեղեցական միտքերով շիրաւականալով , այլ կրթական գործին , պատմութեան ու ժամանակակից գրողներու ծառայելով : Այրենարանէն դատ , անիկա 1666 ին տպագրեց իր խմբագրած «Քերականութիւնը» և Առաքել Դավթի ժայի «Պատմագրութիւնը» որ Հայոց մէջ առաջին գործն է որ հեղինակ մը , իր կինդանութեան տպագըրուած տեսած ըլլայ : Դարձեալ ինքը արպագրուեց Խորեացի «Աշխարհագրութիւնը» (1669) :

Ռուկանի այս սք սնչելի գործը սակայն դարձեալ կաթոլիկ ճիրաններու պիտի մասնուէր վասնզի Հոլլանտա Հայութեան հօն կեդրոններէ հեռու , գիշերու սպառման համար դժուարութիւններ կը նեկայացնէր : Նիւթական միջոցներէ հարեադրուած Ռուկան մտածեց Լեհաստան փոխադրել իր տպարանը , սակայն յետոյ կաթոլիկ հալածանքէն վախնալով Հրաֆարեցաւ այդ գաղափարէն : Ռուկանի գիրքերուն մէկ մասին նաւու մը հետ ծովամոյն կորսուիլը և իջմիածինէն խոստացուած նպաստին չհասնիլը բոլորովին նիւթական անձկութեան մատնեցին Ռուկանը որ պարտատէրներէն ազատելու համսորոշեց իր տպարանը այլուր փոխադրել : Իր քեռորդին Համազասպեան թաղէսու , վսրձուած պապական կղերէն , դաւեց իրեն դէմ և զինքը առաջնորդեց բրօրականտայի թաթին տակ , նախ Լիփունօ , ուր երկու գիրք կը տպագրէ (1670) և ապա Մարսիլիա , ուր կ'ենթարկուի հսկողութեան անունին տակ հալածանքի : Հոն կը գործէ Ռուկանի տպարանը 1673էն մինչեւ 1685 , տասերկու տարի , թէև ինքն 1774ին Համազասպեան քահանալի ստոր ընթացքէն խորապէս զգածուած մեռած էր :

Գործը հալածանքներու մէջ շարունակուեցաւ մինչեւ որ դարձեալ անոր վարիչ-

ները Հոլլանտա ապաստանիլ միակ փրկիթիւնը համարեցին :

Մատթէոս Վանանդեցի զլուխը կանք նեցաւ այս գործին (1685) և յաջողեցաւ վրակենդանացնել Ամսթերտամի ապարանի իրեն օժանդակ հասան թովմաս եպ . վնանդեցի , և Պուկաս և Միքայէլ Վանանդեցի եղբայրները՝ եղրօրորդիք առաջնորդ 1695ին Հայ վաճառական աց համար հրատարակեց առաջին Հայերէն քատէզը «Համատարածած Աշխարհացոյց ըլլայ զեցիկ արուեստով» և յաջորդ տարին աւրանալին , Խորենացիի «Պատմութիւն» եւայլն :

Ամսթերտամի տպարանը շարունակէ գոյութիւնը մինչեւ 1717 , հանդիսանալու միակ լուսատու ջահը , և ազգային ինքնապատանութեան չէնքը , ընդումում առաստատութեանց որոնք կը շարունակի իրենց հրատարակութիւնները մոլեռանդ դութեամբ մը : Այսպէս , Հռոմի Ուրբանան տպարանը կը շարունակէր գործել , գործէին նաեւ վենետիկի բազմութիւն առապարանները՝ տակաւէն արեւելքի հայուրակին տեր ըլլայով , Հայ գրքեր , երրու Հայերու նկատմամբ համակրանքէ մը մը ուած և յաճախ շահախուդրութենէ : Ապէս 1660ին Ճուան Պաթիստ Պովիս Հայերի բլուն համար Հայերէն գիրքեր տպագրած է : Միշէլ Պառպօնի 1667էն մինչեւ 168 ձաքոմօ Մօրրէթի 1685ին , և Անտոն Պաթոլի 1695—1792 մեծ մասամբ կրօնակագիրքերու վաճառքը արտադրած են , և բունակ դէպի արեւելք արտածած են : Ապէս որ վենետիկ իր լուսաւորութեան կերոն այդ ժամանակներու մէջ արեւելցոց մքի մէջ գրաւած տեղը չէր կորուսած : Յտեւաբար բնիկ երկրին մէջ ազգին զարդարածան աշխատելէ յուսահատ շատեր գայնեն խառնութիւն վենետիկի տպագրական լորման և այդ օտար տպարաններուն մէջ բենց ծախքով բազմաթիւ գիրքեր տպագրատուած են : Նոյն իսկ շատեր եղած են նուարաններ հիմնելու : Այսպէս կը տենենք որ Գասպար Ահարասեան՝ Ռուկանի ողին , Թագէոս քէ . Համազասպեանին ւապարան կը հիմնէ 1686ին և ապա կարճ ժամանակ մը առանձին կը շարունակէ : Դարեալ Ագուլեցի վաճառական մը խօջանակեալ գահարեան , իր գործնակի

ոզւոյ տէր մարդ ոչ միւայն տպարան մը . կը բանայ 1687ին իր տան մէջ, այլ հոն կը տը- պագրէ առաջին աշխարհաբար գիրքք .

Վենետիկէն գուրս, բացի բրօրական- տայի Աւրանեան տպարանէն իտալական երկու ուրիշ քաղաքներ ալ, Բատուա և Լի- վոնիո, կուտան Հայ գիրքքու Բատուայի մէջ «Ճիմսթէու գառնուկ Ասորուց արքի պիկոպոս» 1690ին կը տպագրէ երկու գիրք : Լիվոնյի մէջ 1691ին յանկարծ կը գերա- զարթնու էջմիածնի և Ս. Սարգսի անունով գործող տպարանը որ կ'երեւայ թէ Ասկա- նի տպարանին բւկորներէն կազուուծ էր : Անիկա կը գործէ սրբչեւ 1701, ուրկէ յե- տոյ կը փոխադրուի կ . Պոլէս, Նոյն անուան տակ գործելու համար (Ճեւ էջօ Ա. Հա- էջ 319—320) :

Իտալիոյ այս եռանդուտ մասնակցութիւ- նը Հայ տպագրութեան գործին, կը բազմա- պատկուի 1715էն յետոյ, երբ Հայ գրական վերածնութեան հիմնադիրը Միհիթուր Վե- նետիկ կը հաստատուի :

Միհիթուրանք մինչեւ 1789 իրենց յատուկ տպարանը կ'ունենան, կ'օգտուին վենետիկի տպարաններէն մասնաւորապէս Անոն Պոոթուկի տպարանէն, որ այնքան ա- ռաջ կ'երթայ որ Հայերէն գրքեր տպելու ի- րաւունքը ինք մենաշնորհել կ'ուղէ : Միհի- թուրեանք սպառուած են նաև 1719ին Ճուա- նի Պաշօյի (†), 1729ին Պաթիստ Ալպոյի ծերուիմօյի, 1750—53՝ Արլանդեան Սահ- ֆաննոսու, 1770—84՝ Վազգագեան Պետրո- սի (§), 1775—1785 Դեմեար Թէոդոսիանցի և 1786—8 Յովհաննէս Փիացեանցի տպարան- ներէն :

Այս վերածնութեան գործը որ Միհի- թուրեանք առաջ բերին, ուրիշ բան չէր . իր թարգմանական, ուսումնական ու համական բովանդակութեամբը եթէ ոչ մինորդու թիւն մը Արեւմուտաքի և Արևելքի միջն :

Վենետիկի Միհիթուրեանց տպարանին յաջորդեց նախ ՚ի Թրիէստէ (1776) նոյն մի

(†) Հոս տպագրուած են Զամշեանի Հա- յոց Պատմութեան երկու հատորները Շահ- րիմանեան երկու եղբայրներու օժանդակու- թամբ :

(§) Շինուած էր ծախիւք Ճորճի Միցցիի, Կորդ Գարագաննի :

արանութեան կրտսեր ճիւղին տպարանը, որ յետոյ Վիէնա տեղափոխուեցաւ (1811) :

Այս տպարանը իր կարեւորութիւնը ու- նեցած է, ոչ միւայն իրը Հայ տպարան այլ նուև իրը միջազգային հաստատութիւն մը :

Անիկա մինչեւ 1848 կը վայելէր բացա- ռեկ առանձնաշնորհ բովանդակ Աւստրիոյ մէջ կրօնական և դպրոցական գիրքերը տը- պագրելու, և մինչեւ այսօր Արքունեաց գոր- ծերը ինքն կ'ընէ, պատիւ բերելով Հայ ան- ուան :

Այս երկու տեսական հաստատութեանց քով որոնք կաթոլիկ գոյնը կը պահէին, ան- նախապաշար մտածութիւններով ոմանք և ս ձեռնարկ ըրին Արևմտեան մէծ միջավայր- ներու մէջ վերակենդանացնելու Հայ տպա- գրութիւնը :

Այսպէս՝ Ճանիկ Արամեան (1820—79) Բարիգի պէս համաշխարհային կեղունի մը մէջ նոր ձեւերով տառեր չինել կուտայ եւ Ֆրանսացի Վարպետի մը ապօբանի մէջ Հա- յերէն հրատարակութիւններ կ'ընէ : 1859ին կը յաթողի բանալ իր սեպհական տպարանը և իր շուրջը համախմբել Բարիգ համսիբը բոււած մտաւորակունները : 1862ին կը գոցէ իր տպարանը, երբ արդէն Արքահամ Մու- րատեան իր տպարանը բացած էր : Շահնա- զարեան Վարդ . ալ Մանչէսթիրի մէջ Հայ տպարան մը հաստատեց, և նոր ժամանակ- ներու մէջ՝ ինչպէս ըսինք Մարուլիս, Ժո- նէզ և այլ կեդրոններու մէջ Հայ տպարան- ներ գործեցին մասնաւոյ ապէս և աղո քսկան նպատակով :

Բ Ա Ր Ի Ա Ն Ո Ւ Ն

Մարդու մը կամ կնոջ մը բարի անունը Ամենաթանկագին գոհարն է անոնց հօգիրին : Ով որ կը գողնայ իմ քսակս, Անպէտ խեցերանք մը կը գողնայ, Ան բան մըն է որ բան մը չէ, իմս էր իրեն հզաւ, եւ առաջուց գերին եղած է

Հազարաւոր ուրիշ մարդոց : Բայց ան որ կը յափշտակէ ինձմէ իմ բարի անունս, կը կողոպտէ զիս իմ իրական հարստու- թենէս, եւ իրաւամբ ազքատ կ'ընէ զիս : (Օթէլլօ) Շեթքյանի